

ԱՐԴԻԱԿԱՆ ՀԱՐՅԵՐ

**ԵԿԵՂԵՑԻ ԵՒ ՊԵՏՈՒԹԻՒՆ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՏԵՐԱԶՍԷՆ ԵՏՔԸ**

**ՍՄԲՈՂՋԱՎԱՐ ՅԵՂԱՓՈԹԱԿԱՆ ԵՐԿԻՐՆԵՐՈՒ
ԵԿԵՂԵՅԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆԵՐ**

Բ. ՆՍՅԻՉԱՄԻ ԵԿԵՂԵՅԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆԵՐ

Ազգային Բնկերվարութեան զաղափարաբանութիւնը (*) մշակութային և օրէնսդրական հակումներ ունի, որոնք անհրաժեշտօրէն իրենց անդրադարձումը կ'ունենան եկեղեցական օրէնսդրութեան և Պետութեան կրօնական քաղաքականութեան մէջ: Ամբողջովար Պետութեան մը ըմբռնումը նպատակ ունի ազգին բովանդակ կեանքին համամիաւորումը, ան լոկ քաղաքային միութեան մը չի ձկտիր, այլ կը հակի միասնարար դէպի մշակութային մենապաշտութիւն (monisme), որը ազատ ասպարէզ չի թողուր հակառակորդ տարրերու և որ կը ջանայ ամբողջ ազգ մը հագուեցնել նոյն քաղաքական զաղափարականի և նոյն ընդհանուր աշխարհահայեացքի համազգեստին մէջ:

Ազգ. Բնկերվարութիւնը, ինչպէս ծանօթ է, երկրէն զուրս վտարեց հակառակորդ ուժերը, — համայնավարութիւնը, ազատականութիւնը, սամկավարութիւնը, և սեմականութիւնը. բայց էն զօրաւոր ընդդիմութեան հանդիպեցաւ եկեղեցւոյ կողմէ, որը սակայն այնքան պայքարնէրէ յետոյ ստիպուեցաւ ճանչնալ Պետութեան գերազանութիւնը: Եկեղեցին, որ Գերմանիոյ մէջ, մինչև այդ բոպէն չէր ունեցած իրեն համար եկեղեցական կանոն մը, Պետութեան հետ իր յարաբերութիւնը ճշտող, պարտաւորուեցաւ ընդունիլ այն կանոնը, զոր Պետութիւնը տուաւ իրեն, ինք ևս, սակայն իր կարգին կազմեց իրեն համար նոր օրէնք մը, Պետութեան ստիպումով պատրաստուած օրէնքին զուգահէտ:

(*) Նացիզմի գաղափարաբանութեան մտայն լրիւ գաղափար մը կազմելու համար կարգով «Սին»-ի 1940 Յուն. - Փետր. ի եւ Մարտի թիւերը:

Պետութեան եկեղեցական օրէնսդրութեան և քաղաքականութեան մէջ, 1933էն ի վեր — Նացիզմի իշխանութեան գլուխ անցնելու թուականէն — ճիգ մը եղած է եկեղեցին ենթարկելու Պետութեան, Ազգ. Բնկերվարութեան սկզբունքները տարածելու համար քրիստոնեայ մտածողութեան շրջանակէն ներս ևս, զայն գարծնելու համար Նացիզմի գաստիարակութեան զարրնաց մը:

Եկեղեցւոյ օրինական զիրքը չէ հաստատուած տակաւին Կերմանիոյ մէջ: Վայմարեան Հանրապետութեան (1919) օրէնսդրութիւնը ընդունած էր, տեսականօրէն, եկեղեցւոյ Պետութեանէն բաժանման սկզբունքը. մինչև Ազգ. Բնկերվարութիւնը կը միտի ստեղծել Պետական եկեղեցի մը: Վայմարեան Սահմանադրութիւնը (յօդուած 135), ճանչնալով կրօնքի ու խղճի կատարեալ ազատութիւնը, սահմանադրած էր «Զկայ Պետական եկեղեցի» (յօդուած 137, 138, 140): Կրօնական ընկերութեանց շնորհուեցաւ հաւաքովի ազատութիւն. իւրաքանչիւր կրօնական խմբակցութիւն կը կազմակերպէ և կը կառավարէ ինքզինք ըստ օրէնքին. կրօնական եզրայրակցութիւնները կը նկատուին հանրային իրաւունքի corporationներ. կրօնական գաստիարակութիւնը հանրային կրթութեան մէկ մասն է, բացի այն պարագայէն, երբ զպրոցները laïque են. կրօնական այդ գաստիարակութիւնը պէտք է տրուի պատկանող եկեղեցիներու վարդապետութեան համաձայն: Պետութիւնը իրաւունք ունի վերահսկողութեան:

Այդ զրութիւնը, եկեղեցւոյ ազատութիւնը կը կապէր Պետութեան զերազանութեան. եկեղեցի և Պետութիւն, չեն կազմեր միութիւն մը, ոչ ալ բոլորովին կը բաժնուին իրարմէ: Պետութեան եկեղեցական — քաղաքական զրութիւնը (Kirchenhoheit) կ'ապահովէ որոշ համազորակցութիւն մը և համակարգում մը եկեղեցւոյ և Պետութեան:

Այսպէս, Վայմարեան օրէնսդրութեան յօդուածները ի զօրու եղան Նացիզմի եկեղեցական քաղաքականութեան մէջ, թէև Վայմարեան Հանրապետութեան ոգին ու օրէնսդրական սկզբունքները զանազան փոփոխութիւններէ անցած էին:

Նացիզմի եկեղեցական քաղաքակա-

նութիւնը երկու երեսներէ կը բազկանայ. առաջինը կաթողիկէ եկեղեցւոյ հանդէպ որդեգրած ուղղութիւնն է, իսկ երկրորդը՝ ընդհանուր ասումար Բողոքական համայնքներու:

Գերման Ռայխը, Concordatներով, կարողացաւ կարելի հասկացողութեան մը գալ կաթողիկէ եկեղեցւոյ հետ, մինչ Բողոքական համայնքներու հանդէպ իր գիրքը, զմուարութեանց դուռ բացաւ:

Կաթողիկոսութիւնը, Գերմանիոյ մէջ, կազմակերպուած մրցակից ուժ մըն էր Ազգ. Ընկերավարութեան դէմ, սեէ քաղաքական կուսակցութենէ աւելի. նացիզմը պարտաւոր էր լրջութեամբ նկատի առնել այդ պարագան. Բողոքականութիւնը, Գերմանիոյ մէջ, մէջտեղ կը նետէր տեսակաւ նօրէն աւելի փոքր հարցեր, ըլլալով գերմանական և ազգայնական, և կը կործուէր թէ Ռայխը կրնար զայն իրեն ենթարկել, զէթ ազգային գետնի վրայ:

Կաթողիկէ եկեղեցւոյ և Գերման Ռայխի միջև, համաձայնութիւն մը կարելի եղաւ, երկու կողմերու համար զոհանքուցիչ պայմաններով. համաձայնութիւնը կնքուեցաւ նախորդ Պրոս ԺԱ. Պապին և Ռայխի նախագահին միջև. Վատիկանի կողմէ ստորագրեց Կարտինալ Եւզինէոս Բաչելլի — արդի պապը. իսկ Ռայխի կողմէ Ֆրանց Ժոն Բաբէն, 1933, Յուլիս 20ին:

Այս Concordatով, Ռայխը Կաթողիկէ եկեղեցւոյ հանրային պաշտամունքի ազատութիւն կը շնորհէ. կը ձանձնայ անոր իրաւունքը իր ներքին գործերու կարգադրման, օրէնքներ հրատարակելու, իր անգամները ուղղակի իրեն կապելու բաւարարութեան տեսակէտէ(*) և Պապի իրոյ՝ 1924ի, 1929ի և Պատէնի՝ 1932ի հետ կնքուած համաձայնութիւնները կը մնան անփոփոխ ու վաւերական:

Վատիկանի և գերման Ռայխի միջև բարեկամական յարաբերութիւնները ամբողջակամ համար, առաքելական նախնայական մը պիտի բնակի Պերլին և Ռայխի հիւստիստոս մը Վատիկանի մօտ: Վատիկան կը վայելէ կատարեալ ազատութիւն իր կղերականութեան հետ թղթակցութեան մէջ. իրաւունք ունի հրատարակելու կոնդակներ և հովուական թուղթեր առանց Պե-

տութեան Placetին: Կաթողիկէ կղերը Պետական պաշտպանութեան տակ առնուած է, ինչպէս Պետական սեէ պաշտօնէութիւն. եկեղեցական կալուածները չեն կրնար արգելքի տակ առնուիլ (նաեղ ընել): Պետութիւնը իր ուժը կը գործածէ եկեղեցիէն ներս կարգապահական որոշ ակտերու աթիւ, եթէ իրեն զիմում ըլլայ. նոր թիմերու հաստատումը ձգուած է փոխադարձ համաձայնութեան եկեղեցւոյ և Պետութեան. այնուամենայնիւ Վատիկանը իրաւունք ունի հաստատելու նոր կայաններ կամ պաշտօնատուններ առանց Պետական հաւանութեան, պայմանաւ որ անոնց հաստատումին համար Պետական վարկեր չի պահանջուի: Եկեղեցին, սկզբունքով, իր պաշտօնակալները ընտրելու իրաւունք ունի, անկախաբար Պետութեան միջամտութենէն, եթէ այդ իրաւունքը չէ սահմանափակուած որոշ համաձայնութեամբ մը:

Կաթողիկէ քահանաներ Գերմանիոյ մէջ, գերման քաղաքացի պէտք է ըլլան, Matriculation Examinationը անցուցած ըլլան, և երեք տարի պէտք է հետևին գերման համալսարանի մը և կամ եկեղեցական ակադեմիայի մը զտընթացքներուն: Եպիսկոպոսներու և եկեղեցական այլ բարձրագոյն պաշտօնատարներու ընտրութիւնը պէտք է ենթարկուի քաղաքական իշխանութեան յայտարարութեան թէ Պետական սեէ առարկութիւն չկայ անոնց դէմ: Կրօնական կարգերու ստեղծումը և անոնց անդամակցութիւնը, մարդասիրական ձեռնարկները, հովուական այցելութիւնները, եկեղեցւոյ ներքին կառավարումը, ենթակայ չեն Պետական սեէ սահմանափակումի. նմանօրինակ հաստոյթներու վերակացունները գերման քաղաքացի պէտք է ըլլան, և եկեղեցական կարգերու գերմանական նահանգները պէտք է ոչ-գերման վերակացուններ կախում ունենան:

Եպիսկոպոսները իրենց պաշտօնին անցնելէ առաջ պէտք է հետևեալ երգումը ընեն. «Աստուծոյ առջև և Ս. Աւետարանի վրայ կ'երգնում և կը խոստանամ հաւատարմութիւն գերման Ռայխին և այս երկրին, իբրև անոր եպիսկոպոսը. կ'երգնում և կը խոստանամ յարգել անոր սահմանադրական կառավարութիւնը և զայն յարգել տալ նաև իմ եկեղեցականներու մէջ, և

(*) Այս կէտին մէջ Concordatն կը կրկնէ Վայմարեան Սահմադրութեան 137 յօդուածը:

արգելել ունէ թշնամութիւն անոր զէմ, իմ եկեղեցական պաշտօնիս կիրարկման մէջ»:

Պետական համարարաններու աստուածարանական ֆաքուլթէները կը պահուին Պետութեան կողմէ. բայց եկեղեցին իրաւունք ունի բանալու անկախ աստուածարանական ֆաքուլթէներ, եթէ անոնք անտեսական բևռ պիտի չըլլան Պետութեան ուսերունդ:

Կրօնական դաստիարակութիւնը նախակրթարաններու և երկրորդական վարժարաններու մէջ, մէկ մասն է կրթական ծրագրին, և պէտք է արուի Կաթողիկ եկեղեցւոյ սկզբունքներուն և վարդապետութեանց համաձայն. այս դաստիարակութիւնը պէտք է նպաստէ երիտասարդութեան մէջ հայրենասիրական գլխաւորի եւ ոգիի կազմութեան, և մասնաւորաբար պէտք է շեշտը դնէ նաև երիտասարդութեան քաղաքային և ընկերային պարտականութեանց վրայ(*): Եկեղեցական իշխանութիւններ իրաւունք ունին քննելու, զըպրօցական իշխանութեանց հետ, թէ կրօնական այդ կրթութիւնը կը արուի՞ Կաթողիկ եկեղեցւոյ սկզբունքներու համաձայն, ու նաև որոշ հակակշիռ՝ կրօնքի ուսուցիչներու ճշանակման վրայ, որոնք պէտք է Կաթողիկ դասանանքի պատկանին: Կրօնական միաբանութիւններ իրաւունք ունին հիմնելու առանձին դպրոցներ ու անոնց պատկանող ունէ անդամ կրնայ օրինաւորապէս ընդունուիլ իրրև ուսուցիչ հանրային ունէ դպրոցէ ներս:

Ամուսնական հարցերը կը կարգադրուին որոշ օրէնսդրութեամբ. Concordatն կ'ընդունի թէ ամուսնութեան եկեղեցական արարողութիւնը կրնայ կանխել քաղաքային ամուսնութիւնը, ստիպողական պարագաներու մէջ միայն:

Մասնաւոր յօդուած մը սոյն Concordatէն, ցոյց կուտայ զինուորական քահանաներու իրաւունքներն ու պարտականութիւնները. բանակի քահանաները բանակի եպիսկոպոսի մը իրաւասութեան տակ զըրուած են. այդ եպիսկոպոսը կը նշանակուի վատիկանէն և կ'առաջարկութենէն. առա-

քելական brev   մը ցոյց կուտայ զինուորական քահանաներու կրօնական պարտականութեանց կատարման սկզբունքները. իսկ Պետական օրէնք մը՝ անոնց օրինական պաշտօնները զինուորական դրութեան համաձայն:

Կաթողիկ եկեղեցւոյ ոչ-գերման փոքրամասնութիւններու նկատմամբ գերման Ռայխի սահմաններուն մէջ, ցոյց պիտի արուի սիրալիր վերաբերմունք, և ազատութիւն՝ իրենց մաշրէնի լեզուի գործածութեան և պաշտամունքի:

Գերման Ռայխի և գերման ժողովուրդի համար կիրականորեայ պաշտամունքներու մէջ ազօթքներ պիտի ըլլան ծիսական պաշտամունքի ձևով:

Concordatն, բոլոր Կաթողիկ կազմակերպութիւնները — կրօնական, կրթական, մարդասիրական — կը դնէ Պետական պաշտպանութեան ներքև:

Պետութիւնը յանձն կ'առնէ այն պարտաւորութիւնը թէ իր մարմնակրթական և երիտասարդական կազմակերպութեանց անդամները պէտք է գրկուին կրօնական իրենց իրաւունքներէն և պատահութիւն ունենան կիրակի և այլ տօնական օրերուն, ներկայ ըլլալու աստուածային պաշտամունքի:

Ահա իր ամփոփ զիճերուն մէջ Ազգ. Ընկերվարութեան Կաթողիկ եկեղեցւոյ հետ կնքած Concordatի էական կէտերը, որոնք կը շօշափեն եկեղեցական, կրթական, ընկերային ու անտեսական հարցեր:

Concordatի պաշտօնական հրատարակումէն յետոյ Fuldaի եպիսկոպոսներու Համագումարը շնորհակալութեան զիր մը զըրկեց Պօն Լաբէնի, Կարտինալ Bertramի միջոցաւ: Հիթլէր զնահատեց այս քայլը, և Concordatի եզրակացութիւնը մեկնարանեց իրրև շատ կարեւոր պաշտպանութեան ակամը Պոլչեիզմի գէմ, քրիստոնէական եկեղեցւոյ կողմէ: Concordatի Պետական մեկնութիւնը այդ համաձայնութեան արժէքը տեսաւ այն իրողութեան մէջ թէ ան համաձայնութիւն մըն էր եկեղեցւոյ և Պետութեան փոխադարձ ազդեցութեան շըրջանակին, եկեղեցւոյ կողմէ նահանջ մը քաղաքական յաւակնութենէ, Կաթողիկ եկեղեցւոյ ընկերակցութեանց յարաբերութեանց կանոնաւորումը Պետութեան գազաժարին հետ, և նոյնիսկ Ազգ. Ընկերվա-

(*) Բողոքական աստուածաբաններ, կ'ըսեն թէ, վատիկանը բնութեան այս սկզբունքը, խոստովանած կ'ըլլայ թէ կրօնական դաստիարակութիւնը, մէկ մասն է Ազգ. Ընկերվարական կրթական դրոքեան:

բուժեան ճանաչումը կաթոլիկ եկեղեցւոյ կողմէ: Վատիկանի պաշտօնական մեկնաբանութիւնը անհամաձայն էր Concordatի Պետական այս կերպ հասկացողութեան. Վատիկան կը պնդէր այն իրողութեան վրայ թէ Concordatի հիմը եկեղեցական կանոնն էր, և Concordatի ընդունուելուն մէջ կը տեսնէր լուսեայն ճանաչումը նոյնինքն եկեղեցական կանոնին. մեկնութիւն՝ զոր պաշտօնապէս մերժեց կառավարութիւնը իբրև «գարմանալի հաւատում»:

Այսկերպ մեկնութեանց տարբերութիւնները նախաքաջելիքը եղան եկեղեցւոյ և Պետութեան պայքարին, պայքար՝ որ կը ցուցնէ թէ իրիմախան հակառակիւ չեն կրնար ներդաշնակուիլ պարզապէս օրինական բանաձևերով և փոխադարձ բարեացակամութեամբ: Կաթոլիկ եկեղեցին՝ Observatoré Romano թերթին մէջ, ընդունեցաւ Պետական մարտահրաւէրը, զերման եպիսկոպոսութեան ուղղած շրջաբերականներով և պապին յայտարարութիւններով: Այսպէս գործնականին մէջ, Պետութեան և եկեղեցւոյ հաշտութիւնը, երկուքին ձգտումներէն ոչինչ կը փոխէր. և արդարև, Ազգ. Ընկերվարական զաղափարաբանութեան մը վրայ հիմնուած Պետութեան մը ու հեղինակապաշտ, աւանդապաշտ եկեղեցւոյ մը միջև, լրիւ հասկացողութիւն մը, եթէ ոչ անկարելի, սկզբունքային գեանի վրայ, գէթ շատ գծուար էր: Վասնզի, արդի Concordatները, եկեղեցական կանոնի պատշաճեցումներն են թանձրական (concrete) իրականութեան մը, որուն վարդապետական, օրինական հիմքը կարող կը գարձնէ Վատիկանը կանոնաւորելու իր յարարութիւնները Պետութեան հետ, զրիթէ նոյն մեթոտով:

Բայց անհրաժեշտ էր, զերման Ռայխի հետ հաշտութեան լեզու մը գտնել. Վատիկան շրջաբերականներով փորձեց բարւոտքել եկեղեցւոյ և Պետութեան յարարութիւնները, մերժելով Ազատական, Մարտիս և Համայնավար զաղափարաբանութիւնները, և յանձնարարելով Պետութեան՝ corporative գրութիւն մը. քարթիթայիստ գրութեան անկումը նկարագրելով պապը corporative գրութեան մէջ տեսաւ ճամբայ մը որը պիտի առաջնորդէր գէպի կատարեալ ընկերութիւն մը, որուն մէջ էական

տարբեր ոչ դասակարգային շահերը պիտի ըլլային և ոչ ալ քաղաքական կուսակցութիւնները, ալ սաստածատուր հիմնական կարգերը ստեղծագործութեան. «այս կերպին մէջ, եկեղեցին կը փափաքի Պետութիւնը ազատել անտեսական և ընկերային պարտաւորութեանց բռնէն և անոր վերագարձել իր սկզբնական բարձրութիւնը և վեհապետութիւնը, իրեն սեպհական մարգին մէջ»: Այս գրութեան ըմբռնումով, եկեղեցին Պետութեան կուտայ իր օրոշ տեղը բնական ու գերբնական արժէքներու նուիրապետութեան մէջ, որոնց գլուխն է եկեղեցին այս երկրի վրայ: Եկեղեցի և Պետութիւն կը կազմեն ամբողջ մը, և միասնաբար իրենց մէջ կ'առնեն մարդկային և աստուածային նպատակներու ամբողջութիւնը: Բնութեան և շնորհաց այս ընդարձակ տիեզերականութիւնը (universalisme) էական տարրն էր միջնագարեան Reichի զաղափարին որը յարութիւն առաւ Գերման Զեղափոխութեան մէջ: Նոյն կաթոլիկ universalismը կ'առաջնորդէ Ազգ. Ընկերվարական կամ համայնավար Պետութեան սեւէ ամբողջապաշտ պահանջքի մերժումին: Եկեղեցի և Պետութիւն իրարու կապուած են սերտ համագործակցութեամբ մը, արժէքներու նուիրապետական գրութեան մը մէջ: Այս գրութեան մէջ — կը խորհուէր — եկեղեցւոյ վերին նկարագիրը ապահովուած է թէ եկեղեցական կանոնով և թէ Concordatով, և թէ Պետութեան արուած սեւէ զիջում, եկեղեցին է որ կուտայ և կ'ընէ:

Եկեղեցւոյ և Պետութեան երկար պայքարի ընթացքին, եկեղեցին զարգացուց ոչ միայն հրաշալի գործիք մը՝ եկեղեցական կանոնը՝ որը ինքնին ցոյց կուտայ եկեղեցւոյ և Պետութեան յստակ սահմանադրերը, ալ նաև եկեղեցւոյ և Պետութեան յարարութեանց վարդապետութիւն մը, որ կը լուսաւորէ ընկերային ու քաղաքական վերիվարումներու ընթացքին եկեղեցւոյ ճամբան ուրիշ ան պէտք է քալէ ընկու իր սպասը զանգուածին և ընկերութեան: Հոս կը վերջանան կաթոլիկ եկեղեցւոյ և Ռայխի միջև կնքուած համաձայնութեան էական պայմանները:

Բողոքական եկեղեցւոյ հետ համաձայնութիւն. — Բողոքականութիւնը Գերմանիոյ մէջ բաժնուած է 28 նահանգային

եկեղեցիներու . նացիզմը ջանաց միացումը յատաջ բերել բաժան բաժան ու ինքն իր մէջ պառակտուած ազգային այս եկեղեցիին — արուած ըլլալով որ Բողոքականութիւնը Կերմանիոյ մէջ ազգային է եւ գերմանական — ձուլելու համար զայն Պետութեան մէջ, ըստ իր ցեղային ամբողջազար սկզբունքներուն : Միացեալ Բողոքական ազգային եկեղեցիի մը գաղափարը որքան սիրելի նոյնքան օգտակար կրնար ըլլալ Ազգ. Ընկերվարութեան տեսարաններուն մօտ :

Նացիզմը Բողոքականութեան հետ իր յարաբերութիւնները կարգադրելու ճիգին մէջ կը միտի միացնելու հին պատմական օրէնք մը նոր օրէնքի մը հետ, կապելու համար զօրաւոր Պետական եկեղեցիի ասանդութիւնը նոր եկեղեցիի մը գաղափարին հետ, Բողոքականութեան վրայ հիմնուած նոր աստուածաբանութեամբ մը (*) : Մինչ Վայմարեան Սահմանադրութեան նախկին օրէնքները ի զօրու էին, 1933 Յուլիս 14ին, կառավարութիւնը եկեղեցական նոր սահմանադրութիւն մը հրատարակեց որը պէտք էր նկատուէր նոր եկեղեցւոյ օրէնսդրութեան առաջին ակտը . և գերման Ազգ. եկեղեցւոյ վերակազմութեան հնարաւոր օրինական հիմքը : Ըստ այդ սահմանադրութեան գերման Աւետարանական եկեղեցիին զլուին է Լուտերական Ռայխի եպիսկոպոս մը որու կ'ընկերանայ նաև եկեղեցական վարչական մարմին մը . Ազգ. Սինոդ մը կը գործակցի Բողոքական եկեղեցւոյ կառավարման եւ օրէնսդրական գործերուն մէջ : Ռայխի եպիսկոպոսին պաշտօնն է ներկայացնել եկեղեցին, արտայայտել անոր միութիւնը և զայն առաջնորդել . եկեղեցական վարչութիւնը կը բաղկանայ երեք աստուածաբաններէ և օրինական խորհրդականէ . իսկ Ազգ. Սինոդը՝ 60 անդամներէ :

Յուլիս 14ի օրէնսդրութիւնը փոխանակ Բողոքական համայնքները միացնելու, գանձունք աւելի ևս բաժնեց իրարմէ, և կիրքերը փոթորկեց . Պետութիւնը՝ ազգայնացած Բողոքականութիւնը միացնելու իր առաջին ճիգի ձախողանքին առջև, նրկա-

տելի ճնշում մը ի գործ չգրաւ նախապէս, անոր համար որ, Բողոքականութիւնը ինքն իր մէջ բաժան բաժան, անիշխանական, ապակեզրոնացեալ, իր զէմ պայքարը՝ կաթուղի եկեղեցւոյ կողմէ մղուած պայքարին էր նմաներ : Գերման Բողոքական եկեղեցւոյ վրայ ճնշումը զօրացաւ երբ Պետական պաշտօնատար մը, Տօքթ. Եւակէր, օրինական խորհրդական նշանակուեցաւ եկեղեցւոյ . ան Բողոքական եկեղեցւոյ մէջ ընդդիմադիր տարրին զէմ բանութեան քաղաքականութիւն մը սրղկերեց : Նահանգային եկեղեցիները միացնելու իր ճիգին և անոնցմէ մէկ Ռայխի եկեղեցի մը — Reichs-Kirche — կազմելու ուղղութեան մէջ, ստիկանական ուժ գործածեց . մինչ ընդդիմադիր տարրը, իր կարգին, աստուածաբանական զէնքեր զարնեց :

Պետութիւնը իր եկեղեցական քաղաքականութեան մէջ ներելի բոլոր միջոցները գործածեց կոտորելու համար Բողոքական եկեղեցւոյ ընդդիմութիւնը : Հիթլեր Ռայխի եպիսկոպոս անուանեց զինուորական ազօթարար մը, կատաղի ու մոլեռանդ նացի մը, և իր անձնական բարեկամը՝ Müllerը, որ ամէն ճիգ թափեց նոր եկեղեցին նոր Պետութեան ենթարկելու : Եկեղեցին կը զիմադրէր . Պետութիւնը իրարու ետեւ հակասական որոշումներ տուաւ և ապա ճանչցաւ իր սխալը : Ու հարցը ժամանակ մը թաղուեցաւ :

Պետութեան օրէնսդրական գործունէութիւնը վերսկսաւ 1935ին, եկեղեցւոյ արեւտեսական հարցի նոր օրէնքով մը . օրէնք մը հրատարակուեցաւ, ըստ որում անտեսական մարմին մը պատասխանատու նրկատուեցաւ եկեղեցւոյ պիտօճէին, և որուն նպատակն էր եկեղեցին առնել Պետութեան սխեստական հակազէնութիւն տակ : Դարձեալ սպասուած արդիւնքը ձեռք չի բերուեցաւ : Պետութիւնը հրաժարեցաւ իր բռնատիրական ուղղութենէն և փորձեց հաշտութեան կերպ մը, եկեղեցւոյ պաշտօնեայ մը նշանակելով՝ Kerrl՝ «Եկեղեցին խաղաղեցնելու» յատուկ միտիօնով : «Աւետարանական եկեղեցւոյ Ապահովութեան Օրէնք» ի յատաջարանին մէջ — 1935 Միպտ, Նիւրնպէրկ — կառավարութիւնը խոտտովանեցաւ իր խորունկ հետաքրքրութիւնը Բողոքական եկեղեցւոյ մէջ բաժանումներու մասին :

(*) Պետական եկեղեցիի գաղափար, հսկանակ Վայմարեան Սահմանադրութեան ջնջումին, շատ սիրելի ևս իրաւ գաղափար մըն էր եւ է մասնատարար Լուտերական Բողոքականներու մօտ :

անդրադառնալով անոնց տխուր ազդեցութեան վրայ՝ ժողովուրդին համար, եւ յայտնեց «Եկեղեցին ազատ ձգելու փափաքէն ներշնչուած կառավարութիւնը կը հրատարակէ օրէնք մը սրուն նպատակն է ապահովել գոյութիւնը գերման Աւետարանական Եկեղեցիին, և վերակազմութիւնը կարգի մը որը կարող պիտի դարձնէ Եկեղեցին կատարելու ազատութեան և խաղաղութեան մէջ իր հաւատքին վերաբերեալ հարցերը»։ Այս օրէնքի զօրութեամբ, Kerr-ը կազմեց Կեղրոնական Բողոքական Ազգ. Եկեղեցական ժողով մը, բաղկացած Լուտերականներէ և Բարեկարգականներէ. այս մարմինը՝ գերագոյն ատեան գերման Աւետարանական Եկեղեցիին։ Բայց հարցը անով ալ չփակուեցաւ։ Կային դժգոհներ թէ՛ Բողոքական շրջանակէ ներս և թէ՛ նացի տեսարաններու մէջ։ Աւ այս իր օրոջ պատճառը ունէր։

Գերմանիոյ մէջ Ազգ. Ընկերվարական Յեղափոխութեան զուգահեռ՝ սկիզբ առաւ Եկեղեցական Յեղափոխութիւն մըն ալ. Եկեղեցական ազգայնականութիւն մը յառաջ եկաւ, որուն նպատակն էր նահանգային 28 Եկեղեցիներու միութիւնը՝ մէկ, մեծ, Ազգ. Եկեղեցւոյ մը մէջ, Լուտերական եպիսկոպոսի մը զլսաւորութեամբ, Ազգ. Ընկերվարական զազափարարանութեան՝ Եկեղեցւոյ պատշաճեցումով։

Այս ազգայնական Եկեղեցական քաղաքականութիւնը՝ ԺՊ. դարու ազատական Եկեղեցիի դէմ շարժում մըն էր, Բողոքական Եկեղեցիի վերակազմութեամբ։ Այս շարժման հետեանքով, Բողոքական Եկեղեցին ինքն իր մէջ երկուքի բաժնուեցաւ, աջակողմեաններ և ձախակողմեաններ, և երկուքին պայքարը՝ Եկեղեցւոյ և Պետութեան պայքարը եղաւ, երբ Müller եւ Soքթ. Եակէր, երկուքն ալ անդամ «Գերման Բրիտանեայ» կուսակցութեան, Պետական ուժ գործածեցին նուաճելու համար ընդդիմութիւնը, մինչ այս պայքարին զուգընթաց, ազգայնացած Բողոքականութենէն միացեալ Եկեղեցի մը հիմնելու իրենց ճիգին մէջ ձախողածները, առաջնորդուելով Հիթլէրի «գրական քրիստոնէութեան» մընախադրեալներէն, նոր հեթանոսութեան մը սկիզբը գրին թէ՛ Եկեղեցւոյ մէջ և թէ՛ անկէ դուրս։

Այս հեթանոսութիւնը կարելի է բացառուցել, մասամբ իրրեւ հիւսիսային բնապաշտական կրօնքին մէկ արուեստական վերակենդանացմամբ, մասամբ՝ հնդկական համաստուածութեան մէկ ներածումով, մասամբ՝ կրօնական այն միատիքականութեամբ՝ որ ձգնաժամային խորունկ անձկութեանց պահերուն կ'երևի, և վերջապէս՝ ընտրողական բաղադրութեամբ մը՝ (combinaison syncretisme) քաղաքական խռայլի՝ քրիստոնեայ խորհուրդութեան հետ։

Այս նոր հեթանոս խռմըը հիմնեց «Գերման հաւատքի շարժումը», ըլլալով այսպէս երրորդ կրօնական ուղղութիւնը Գերմանիոյ մէջ, պահանջելով Պետութեանէն հաւասար իրաւունքներ կրօնական զեանի վրայ, Կաթոլիկութեան և Բողոքականութեան հետ։ Այս նոր կրօնքի հաւատալիքները, կրօնական զազափարարանութիւնը, արուեստական ծրարկատարութիւնը, մակերեսային գեղապաշտութիւնը, և անոր անգոյն աշխարհականացումը և humanismը, շատ չեն կշռեր։ Այս նոր հեթանոսութիւնը մանելով Եկեղեցիէն ներս ջանաց սանդձել համագրոյթ մը քաղաքականութեան և կրօնքի, Եկեղեցւոյ և Պետութեան միջև. շատ վտանգաւոր քայլ մը՝ մանաւանդ երբ ան կը ներկայանար անկեղծ հայրենասիրութեան, կրօնական միտալիք խռայլի մի, զործնական քրիստոնէութեան մը զիմակին տակ։

Այս տագնապալից օրերու մէջ, բան մը որ կրնար օգտակար ըլլալ քրիստ. ընդհ. Եկեղեցւոյ, ոչ թէ Եկեղեցական քաղաքականութիւն մըն էր, պահպանողական կամ ազատական պատենչի մը ետին, այլ Եկեղեցւոյ ինքն իր մէջ մէկ վերա-մտածումը, վերա-կառուցման հարցը, հեռու քաղաքական պահանջներէ, նուիրուած լոկ իր իրական առաքելութեան։ Karl Barth, զուիցերիացի աստուածաբանը կը մտածէ թէ Եկեղեցւոյ համար այսպիսի ծանր օրերու մէջ էական է աստուածաբանական խորհուրդական վերակենդանացումը, կրօնական Պետական զազափարարանութեան և կամ պետական աստուածաբանութեան մը վարդացումը, եթէ Եկեղեցին կ'ուզէ զիմագրաւել հեթանոս կամ կէս-քրիստոնեայ բնական և ազգ. ունէ նոր կեանքի մը վտանգները։

(Շարունակէ՛լ) ԱՐԹՈՒՆ ՎԱՐԳԱՊԵՏ